

## ԳՐԱԿԱՆ

ՀԱՄԱՄԱՐԴԿԱՅԻՆԸ Դ. ՎԱՐՈՒԺԱՆԻ ԲԱՆԱՍՏԵՂՇՈՒԹԵԱՆ ՄԷՋ  
(Ապրիլեան Եղեռնի 84-րդ Տարելիցին առիթով)

Արեւմտահայ գրականութեան մեծագոյն դիւցազներգակ բանաստեղծ Դանիէլ Վարուժանի քերթութիւնը, գերազանցօրէն ազգային խորքին առընթեր՝ կը յատկանշուի իր համամարդկային զօրատր զգացողութեամբ:

Իրաւ բանաստեղծի մը ստեղծագործութիւնը, ամէն բանէ առաջ, վկայութիւնն է զգացող եւ մտածող էակի իր ներաշխարհին: Մեծ քերթողի մը պարագային, իր ներշնչումները դուրս կուգան իր անձին նեղ ծիրէն եւ կը հոսին իր ժողովուրդի հոգեդաշտին մէջ, ուր ան դէմ յանդիման կուգայ հաւաքական խորունկ ապրումներու եւ իր արուեստով կը սեւեռէ իր ազգին համազգացողութիւնը, ըզձանքները, երազանքը եւ տեսիլքը: Պետրոս Դուրեանի տաղանդը լիովի բաւեց մեզի տալու եղերաբախտ բանաստեղծի իր բոցավառ հոգիին տուայտանքը: Մինչդեռ Սիւսմանթօճ ամբողջովին մոռցաւ իր անձը՝ իր ժողովուրդին մեծ տառապանքին եւ ազատագրական պայքարի ոգորումին մէջ: Հազուագիտ եմ այն բանաստեղծները որոնք կ'անդրանցնին անձնական եւ ազգային ապրումներու սահմանները եւ իրենց գերզգայուն խառնուածքով եւ ընկալչութեամբ կը հասնին համամարդկային իրականութեանց ոլորտը, կը պեղեն հիմնատարները մարդկային հոգիին մեծ յլգերուն եւ կ'երգեն համամարդկային արդարութեան, ազատութեան, հաւասարութեան, համեղբայրութեան, սիրոյ, խաղաղութեան քաղցրաձայն մեղեդիները:

Մեր մէջ, Դանիէլ Վարուժան, մեկնելով իր կեանքի փորձառութիւններէն, եւ ապաւինելով իր տաղանդին զօրութեանը, ձգտած է համամարդկային ապրումներէ ներշնչուած զգացումներ քանդակել: Իր զգացողութիւնը կը բղխի շեշտուածօրէն սրած՝ ընկերային գիտակցութենէ կամ խղճմտանքէ մը: Տառապող մարդուն հանդէպ անհուն կարեկցութեամբ եւ մարդասիրութեամբ լեցուն սրտով մը, ան կ'երգէ համայնական ցաւը աշխարհի բոլոր թշուառներուն, զրկուածներուն, խաբուածներուն եւ շահագործուածներուն: Տառապանք ճանչցած ժողովուրդի մը զգայուն զաւակը համակրութեամբ կը մօտենայ տառապող մարդուն:

Վարուժան բանաստեղծին դիտելու, դատելու, ընկալելու զգայարանները կը զարգանան իր հայրենի գիւղին՝ Բրգհիկի հոյակապ բնութեան ծոցը եւ բարի, սրտբաց, տրտում բայց անողջ հոգիով հայ շինականներու մտերմութեան մէջ: Ան կը մեծնայ, խանդակաթ սիրովը իր մօր՝ որ իր երեւակայութիւնը կ'օրօրէ հեքիաթներով եւ պատմութիւններով: Իր հայրը, Պոլիս մեկնած դասական պանդուխտն է, որ պատառ մը հացի ի խնդիր իր երիտասարդութիւնը կը մաշեցնէ: 1896ի սարսափներէն խուսափելով պատանի Դանիէլը Պոլիս կ'ապաստանի եւ շփման մէջ կը մտնէ Հայ դարիպներու հետ, կեանքէն պարտուած, հիւանդ, սոված, հիւժած դժբախտներ՝ որոնց հոգիները, իրենց ետին ձգած տունին յիշատակովը եւ սիրելիներորն կարօտովը կը մղկտան եւ կը ճնճնորին: Տասնեօհնգամեայ պատանին ամբողջ կեանք մը լեցնելու չափ աշխարհ մը ցաւ կը տեսնէ հոն: Պոլսոյ Մխիթարեաններուն, Վեներիկի Մուրատ Իսփայելեան Վարժարանի եւ Պելճրայի՝ Կան (Gand) քաղաքի համալսարանին մէջ անցուցած տարիները կը հասունցնեն զայն եւ կը թրծեն իր նկարագիրը: 1909ին, երբ

Պոլիս կը վերադառնայ, Յակոբ Օշականի հաւաստումով՝ ան՝ քաղցր, տարօրէն բարի, խոնարհամիտ, մշակուած միտքով եւ գիւղացիի անխարդախ սրտով համակրելի երիտասարդն է:

Վեցնետիկի մթնոլորտը եւ Սխիթարեան հայրերու ջամբած դաստիարակութիւնը, իր դրական եւ բացասական կողմերով, Կան համալսարանի կեանքը եւ ընկերաբանական եւ քաղաքական գիտութեանց մէջ իր կրթանքը, ՊելՇիքացիներու ապրած կեանքին երեւոյթները եւ իր հաւատարո ընկերվարականի համոզումները կը Շշդէն ուղեգիծը կեանքի հանդէպ իր կեցուածքին: Հեթանոս Երգեր քերթողագրքին Գողգոթայի Ծաղիկներ բաժնին վեց յատկանշական քերթուածները պիտի չգրուէին եթէ Վարուժան բացուած չըլլար Երոպական քաղաքակրթութեան կոչուած փորձառութեան մը պոտոր դրսեւորումներուն:

Շարք մը քերթուածներու մէջ, Վարուժան, իրապաշտօրէն, ջղուտ շարժումներով եւ թանճը գոյներով յօրինուած հոգեցկարներով, մեզի կը ներկայացնէ նարտարարուեստականացած ընկերութեան մը անզգամ մեքենային անիւներուն տակ փշուող մարդոց դառնութիւնը, տրտմութիւնը, անլուսութիւնը, գոեհկութիւնը եւ խաթարուած բարոյականով ընկերութեան մը աղտերուն զոհ դարձած խլեակներուն ամօթն ու վիշտը:

Ամէն մէկ քերթուած սրտայոյզ նկարագրութիւնն է այդ կեանքին: Լայն պաստառի վրայ նկարներ, որոնք մեզի մտածել կուտան Ֆլաման եւ Հուանտական դպրոցի իրապաշտներուն՝ խոնարհներու կեանքը սեւեռող տեսարաններուն մասին: Վարուժան յաջողած է տալ այդ բիրտ եւ դաժան իրականութիւնը այնպէս ինչպէս որ է՝ առանց ոսկեջրելու, խորանալու կամ բարոյախօսելու: Ան, թէւ գործունեայ ընկերային նարտարագէտը կամ բարեկարգիչը չէ՝ որ կը ձգտի ընկերային կարգերը յեղաշրջել, սակայն, վարակիչ կարեկցութեամբ եւ մարդասիրութեամբ կը մօտենայ կեանքին պարտուածներուն դժբախտութեան:

Յակոբ Օշական վերապահ էր Վարուժանի ընկերային խորքով ստեղծումներուն մէկ մասին գեղարուեստական արժէքին նկատմամբ. կ'ընդունիմ որ անոնք չունին շքեղանքը լեզուին եւ նոխութիւնը պատկերներուն եւ զօրութեանական ընթացքը իր ազգային բնոյթ ունեցող քերթուածներուն: Սակայն, մութ գոյներով, կարճ տողերով, ժուժկալ պատկերներով քերթուածները, որոնք հարազատօրէն կ'արտայայտեն տրտմութիւնը եւ մոայլութիւնը խորտակուած կեանքերու՝ փաստերն են իր տաղանդին բազմակողմանիութեան:

Գաղափար մը տալու համար այս քերթուածներուն նիւթին մասին, պիտի տամ ամփոփոյքը Գողգոթայի Ծաղիկներ բաժնին հինգ յատկանշական կտորներուն:

Առաջին քերթուածը՝ “Բանուորուհին” կը կոչուի: Բանաստեղծը, փողոցէն ամէն օր “ուրուականի պէս անցնող դակաղէմ եւ ուժասպառ բանուորուհին” հանդէպ զգացած խանդադատանքով, կ'ուզէ տալ իր սէրը, բազուկին ոյժը, անունն ու պատիւը, արիւնը, եւ քնքշութեամբ կ'ըսէ.

-Կը սիրեմ վիշտդ՝ որ իմ վիշտս է գերագոյն,

Կը սիրեմ կուրծքըդ քանդուած  
Որուն մէջ դեռ կը յամառի սէրդ երգել  
Արտոյտի պէս սըրարբած:

Եւ կ'աւելցնէ.

-Միայն թէ դուն չըլլաս տըժգոյն ու քաղցած,  
Արեւուն տակ չըմազաս,  
Մօրըդ վերեւ չըմարի ճրագն, ու, ով քոյր,  
Դուն գործատուն ալ չերթաս:

Երկրորդ քերթուածը “Սպասում” անունը կը կրէ: Գեղեցիկ բառ մը, որուն թելադրած ճիւղը մեր քերթողները տարբեր ձեւերով մշակեր են: Վահան Թէքէեան, “Գեղօն Սօսեաց Անտառին” հոյակապ քերթուածով՝ խտացուցած է Հայ ժողովուրդին դարաւոր սպասումը իր անյայտ իշխանին, որ, որպէս արքայ պիտի գայ՝ Հայ ազգը փրկելու: Արեւմտահայ եւ արեւելահայ մեծ ու կրտսեր քերթողներ, սրտատրուփ սպասեր են իրենց սիրածին “աննման Եարին” որ ուշացած է գալու եւ կամ չէ եկած: Վարուժանի “Սպասումը”, ընտանեկան սրտանմլիկ տոմարի մը պատկերն է: Պելճիբացի հանքագործի մը կիճը եւ զաւակները ժամերով կը սպասեն իրեն՝ միասին ճաշելու համար, մինչդեռ ան հարբանքով իր բանականութիւնը կը կորսնցնէ տան ճամբուն վրայ գիճետան մը մէջ:

-Ահաասիկ շուրջն ընթրիքի սեղանին  
Նըստած տղաքն ու կիճը ծեր բանուորին,  
Մէջտեղը լուռ կը պաղի  
Ոսպապուրն իր գոլորշիին մէջ անդորր:  
Մայրը հացերը լեղի  
Իր սըրտին մէջ բաժնեց կըտոր առ կըտոր  
Տըղոցն համար եւ ամուսնոյն՝ որ գործէն  
Պիտի դառնայ ... - կը սպասեն...:

Ու կը սպասեն... կը սպասեն. սանդալներ կը հնչեն մայթին վրայ. դրացիին ոտնաձայնն է: Հիւղին շեմին դուռը յանկարծ կը բացուի... քամին է: կրտսերագոյն տղան լալէն կը ճնջէ մօրը գրկին մէջ: Եւ դեռ կը սպասեն: Լեղի հաց, երբեմն մէկ բառ բաւ է պատմելու ծով մը ցաւ ու տրտմութիւն: Լեղիութիւնը հացին հասկնալի կը դառնայ վերջին տունին մէջ երբ գինով հանքագործը շատ ուշ տուն կուգայ: Աճ՝

Կը նետէ մուրճը փողփող  
Օճախին մէջ.- ու դըրան մէջը կանգուն  
Սեղմած կոուփները ջըղուտ  
Կ'աղաղակէ կընօջ՝ մոռնչով մ'առիծի,  
-“բոզ հերատուկ, չըսպասեցիր դուն ինձի”-  
Շունչը լեցուն գինոյ ճոտով ժանտաժուտ՝  
Կը յուզէ հիւզն համօրէն:  
Կիճն ու տղաները զարհուր  
Կուլան ... լացով կ'օծանեն  
Սեղանն՝ որուն վրայ պաղեր է ոսպապուրն:

Երրորդ քերթուածը՝ “Ընկեցիկը”, կը ներկայացնէ աղետարշ ողբերգութիւնը՝ խաբուած մանկամարդոսիի մը, որ ճարահատ՝ իր ապօրինի նորածինը շքեղ տան մը մարմարէ շեմին վրայ կը ձգէ, ամբողջ գիշեր անոր վրայ հսկելէն ետք եւ երբ՝

-Այգը կը ծագի, փողոցներն համբուն  
Կեանքի շրջուկով տակաւ կը լեցուին:  
.....  
Մայրը խելացնոր, մայրը ակամայ,  
Ըշտապ կը փախչի ... սիրտը հոն թողած:

Ոչինչ է փոխուած: Հակառակ արեւմտեան երկիրներու հաստատած ընկերային պահանջագրութեան դրոյթին, որ շանցիոր որ տուփի մը մէջ, շէնքի մը մուտքին կամ պարտէզի ծառի մը տակ՝ նորածին մը չլքուի:

Չորրորդ քերթուածը՝ “Մեռնող Բանուոր” եղերերգն է հիւծախտին կրակէ շապիկը հագած հիւանդին, որ՝

-Յանուն պատառ մը հացի՝ գործատան մէջ թաղեց ան  
Ճառագայթներն հոգիին.  
Տըւա փերթ փերթ որ ուտեն մեքենաները վիշապ  
Միտերն հուժկու կըռնակին:

Քերթուածին մէջ, իրարու կը հակադրուին գործարանի կեանքին հեգեմալ դաժանութիւնը եւ մահամերձ հիւանդի կարօտը՝ բնութեան, գարունին, արեւին, աղբիւրներու ջինջ ակին եւ սիրոյ երգին:

“Խաբուած Կոյսեր” անունով քերթուածը կը նկարագրէ դժխեմ ճակատագիրը հեշտասէր հարուստ այրերու խոստումներէն խաբուած աղքատիկ, միամիտ կոյսերուն, որոնք իրենց անմեղութիւնը կորսնցնելէ ետք, փողոց կը հրուին եւ ի վերջոյ՝ հանրատունի մը դուռը կը զարնեն պատառ մը հացի ի խնդիր: Բանաստեղծը ընդվզումով կը ծաղկէ՝

- Օ այն հարուստ պարոններն, այն հրտապիտները շքեղ,  
Որոնք ոսկի ցանեցին՝ որ բոզութիւնը հընձեն,  
Ձեր հիւղերէն ներս մըտան սիրահարի պէս անմեղ,  
Եւ դուրս ելան քըրքջալէն:

Եւ համակրութեամբ կը բաժնէ ցաւը, դժբախտներուն.-

-Ես կ'արտասուեմ ձեր վրայ, ով տարաբախտ իմ քոյրեր,  
Ես ձեր այպանքը կուլամ աչքերս այպէն փակելով.-  
Գիցնետան յոյր տակառին կատարն էք դուք պըսակեր  
Ձեր կուսութեան պըսակով:

Ջազաթորմի ձեր մագերն հոգույս վրայ կը սողան՝  
Շընչելով քէն մ'արհուհիս, օձերու պէս թունաւոր.-  
Եւ ես քէնով կ'անիծեմ դարուս կաւատ մարդկութեան

## Ոսկի հորթերը բոլոր:

Մարդկային թշուառության եւ տառապանքի այս ահաւոր իրականութիւններէն խորապէս ազդուած՝ Վարուժան, հօգօր ներշնչու՛մ մը հրահրուած, իր ստեղծագործ երեսակայութեամբ կը կերտէ տարբեր եւ գեղեցիկ հոգեկան աշխարհ մը՝ բարութիւնով, սիրով եւ ուրախութեամբ լեցուն եւ հից օրերու մարգարի մը շունչով իր երազանքը եւ բաղձանքը կ'արտայայտէ հանուր մարդկութեան երջանիկ ապագային համար "Անդաստանին" մէջ:

Անդաստանը, կրօնական հոգեպարար արարողութիւն մըն է Հայաստանեայց Եկեղեցւոյ Տաղարներուն կապուած, որու ընթացքին, մի առ մի կ'օրհնուին չորս կողմերը մեր աշխարհին:

Անդաստանի վերջուշը զիս ետ կը տանի խնկաբոյր Երուսաղէմի մէջ պարմանութեան օրերուն, երբ Զատիկն Ս. Յակոբայ միաբանութեան անդամները, հանդիսապետութեամբ Թորգոմ Պատրիարք Գուշակեանի եւ ընկերակցութեամբ եպիսկոպոսներուն, վարդապետներուն, նորընծայ արեղաներուն եւ սարկաւազներուն՝ հանդիսատրապէս զգեստաւորուած՝ թափօրով դուրս կուգային Ս. Յակոբայ տաճարէն եւ վանքի մեծ բակին մէջ խոշոր քառանկիւն մը կը կազմէին եւ կարգով, Ալէլուիայով եւ նշանաւ սուրբ խաչիս եւ սուրբ աւետարանաւս կ'օրհնէին, կը պահպանէին եւ նախահնամեայ կը պահէին արեւելեան կողմն աշխարհիս եւ Հայրապետութիւն Հայոց, արեւմտեան կողմն աշխարհիս եւ թագաւորութիւն քրիստոնէից, հարաւային կողմն աշխարհիս եւ երկիրս, անդաստանս եւ պտղաբերութիւն տարույս, եւ ի վերջոյ հիսիսային կողմն աշխարհիս, եւ վանքս, անապատս, քաղաքս եւ գիւղս եւ բնակեալ ժողովուրդս ի նոսա:

Վարուժան, մեր աղօթասաց սուրբ հայրապետներուն հետեւողութեամբ կը մաղթէ՝

-Արեւելեան կողմն աշխարհի  
Խաղաղութիւն թող ըլլայ...  
Ոչ արիւններ, քրտինք հոսին  
Լայն երակին մէջ ակօսին.  
Ու երբ հնչէ կոչնակն ամէն գիւղակի,  
Օրհներգութիւն թող ըլլայ:

Արեւմտեան կողմն աշխարհի  
Բերրիութիւն թող ըլլայ...  
Ամէն աստղէ ցօղ կալակի,  
Ու ամէն հասկ ձուլէ ոսկի.  
Եւ ոչխարներն երբ սարին վրայ արածին,  
Ծիլ ու ծաղիկ թող ըլլայ:

Հիսիսային կողմնաշխարհի  
Առատութիւն թող ըլլայ...  
Ոսկի ծովուն մէջ ցորեանին  
Յաւէտ լողայ թող գերանդին.  
Ու լայն ամբարն աղուններուն երբ բացուի.

Բերկրության թող ըլլայ:

Հարաւային կողմն աշխարհի

Պտղաբերում թող ըլլայ...

Ծաղկի մեղրը փեթակներուն,

Յորդի գինին բաժակներուն.

Ու երբ թխեն հարսերը հացը բարի,

Սիրեգութիւն թող ըլլայ:

Հացին Երգին հովուերգական (Pastoral) մթնոլորտէն ներշնչուած, Վարուժանի բարի եւ քաղցր հոգին խաղաղութիւն եւ եղբայրութիւն, առատութիւն եւ շէնութիւն, արգասաւորում եւ սէր կը մաղթէ հանուր մարդկութեան: Կը հաւատամ որ այս է մաղթանքը նաեւ անապական հոգիով ամէն բարի եւ ազնիւ մարդու:

Ապրիլեան Եղեռնի 84-րդ տարելիցին առիթով, ընդվզումով եւ սրտի ճնլումով կը մտածեմ այս ազնուական բանաստեղծին եղերական վախճանին մասին:

Մարդկային հասկացողութենէ եւ զգացումէ բոլորովին զուրկ քանի մը թիւրք եւ քիւրտ հրեշներ՝ Չանկըրի ճամբուն վրայ, թաւուտքի մը մէջ, 26 Օգոստոս 1915ին կը մերկացնեն Դ. Վարուժանը իր չորս ընկերներուն ներկայութեան, ժայռի մը կը կապեն եւ դանդաղօրէն ու հանդարտօրէն, ոչխարի մը պէս կը մորթոտեն զայն, 31 տարեկանին, իր տաղանդին լիութեան մէջ:

Սէր եւ յարգանք իր անթառամ յիշատակին:

Ցաւերժական փառք իր վաստակին:

ԿՍ.ՐՊԻՍ ԵՍՍ.ՅԵՍ.Ն